

դաւաբեանն է : Եթէ նա իւր նորագիւտ Արմեն հարուտորինը և զայն կազմող չորս թագաւորները զիտնականապէս ապացուցանէր, հայ պատմագրութիւնը մեծապէս շնորհակալ պիտի ըլլար իրեն : Ավայն հոն կը պակսի ապացուցումն և պատմական ճշդութիւն : Ի՞նչ հաւանականութեան վրայ հիմնուած է ազգային և արտաքին աւանդութեան այս ձեւով յարմարցուիլը : Կայ գրուած՝ թէ այդ կարծեցեալ հարասութիւնը յիշեալ չորս թագաւորներէ կը կառմուէր և ոչ աւելի կամ պակաս . և ոչ կը հաստատէ թէ Վահագն էր Դարեհ Վշտասպեայ ժամանակակից և Հայոց առաջնորդը, և թէ Գիսիթունի արձանագրութեան մէջ պատմուածները անոր կը վերաբերին :

Նմանապէս հետաքրքրական էր գիտնալ թէ հեղինակը ի՞նչ հիմներս վրայ յեցած կ'ըսէ (էջ 94) թէ Խորենացի՝ Արտաքիսիայ որդի՝ մեղկ Արտաւազդայ մը վրայ խօսած ըլլայ : Մեր Խորենացիներուն մէջ ոչ Արտաքիսիա յիշուած է և ոչ ալ անոր Արտաւազդ մեղկ որդի մը :

Նաեւ անձիշդ է ըսելն թէ երր Հռովմայեցիք Փոքր Հայքը Տիգրան Մեծի ձեռցէն տափն « զայն երեքի բաժնեցին Ա. Բ. Գ. Հայք անուանց տակ », և կամ հաստատելն (էջ 97) թէ Պողիւրիս (205-130 Ն. Ք.) վկայած ըլլայ որ Մեծն Տիգրան (95-54 Ն. Ք.) Արտաքիսիայ յաջորդներէն ըլլայ . վասն զի Պողիւր առաջ է քան Տիգրանը :

Ի վերջոյ մեր հետեւանցն այն է՝ որ կը խնդակցինք հեղինակին ջանափրութեան և ազգային պատմութեան համար տածած խնամոց, սակայն քանի որ այն նախափորձ մ'է սոսկ, մեզ կը թուի թէ նա հիմնական փոփոխութեան կը կարօտի, մանաւանդ ճշդութեան և յստակութեան մասին :

Հ. Յ. Աստուրեան

Ա Ա Ա

ՀԱՅՈՑ ՀԻՆ ԿՐՈՆԱՆԵՐԸ

Երր գիրը մը բազմաթիւ ընթերցողներու հմտութեան շարժադիթ կ'ըլլայ, կը նանց ըսել թէ նա գնահատուած է գրականապէս : Պ. Ն. Տաղաւարեանի մեծամեծ արժանիքով պահկուած զանազան երկասիրութեանց շարթին մէջ Հայոց Հին կրօները զրական այդ գնահատումը ունեցած է, երկրորդ տպագրութեամբ լոյս կը տեսնէ : Որ և է գիրը երր այս բաղդին հանդիպի՝ իր վերնազրին բով այս յաւելուածը կ'ունենայ սովորաբար « սրբագրեալ և յաշեալ » : Յարգոյ հեղինակին այս համառուս երկը նոյն վերագիրով յաւելուած է : Ես նախորդ տպագրութիւնը չեմ տեսած, այս մասին կը լուսմ . սակայն կրնամ ըսել որ ներկայ տպագրութիւնը իր համառուսութեամբ մէջ պիտի գոհացնէ ազգային գիտութեան հետամուս անձինքը :

Հայոց հին կրօնը համառուս, պայծառ տեսութեամբ կը ներկայանայ ընթերցողին . եթէ կան տեղ տեղ տարակուսական կէտեր, ատոնք ալ միշտ շարժադիթ պիտի ըլլան . Պ. հեղինակին և ազգային բանասիրաց հետազոտութեան :

*

ԲԱՅՈՒԱՆ և ԲԱԺԱՆՈՐԴՎՐՈՒԹԻՒՆ

“ԱՐՄԵՆԻԱ. Յ. Ի. ՏԱՐԵՑՐԱԶԱՆԻ

ԻԵ. ՏԱՐԵՑՐԱԶԱՆԻ

(1909 Նոյեմբերը — 1910 Սեպտեմբերի)

Արողիշ 25րդ արեհրշանի բաժնորդագինն է 20 ֆրանգ (4 տուար ամերիկան կամ 7 րուբլ և 40 կոպկ. ուսուական) ամեն տեղի համար, ի բաց տեհալ թիւրցիին և Պարսասաներ, ուր կը զգնուի կըս բաժնորդագինով, այժմին ամրոցի շաման 10 ֆրանգ բաժնորդագինով : Կարեւիք է բաժնորդագինութիւն համեմ ամենի համար որ ուզուի, ամսական 2 ֆրանգ (40 սէդ — 75 կոպկ.) հասուելով, կամ 1 ֆրանց թիւրցիաի և Պարսկասանի համար :

Յայտնի է արդյունք թէ անոնց որ Արմէթիաի օժամուկ արձանագրուած հն՝ մեր հրատարակած (Ոժանդակութեան կանագրին համեմատ, իրաւունք կ'ունենան Արմէթիա սասաւալու, անանի անձի համար որ ուզնէն, իրենց սասացած լրացրի ծրարին մէջ զուսկելով և կը բաժնորդագինով : Այսինքն ամբողջ շրջանին համար 10 ֆրանգով կամ ամսական 1 ֆրանցով : Կարեւիք է նաև (Ճանակակած բաժնորդագին հասցէնին ուղարկակի զրկել Մերթէ, 12½ ֆրանգ (2 ½ տուար) բաժնորդագինով :

Հասցէ Մ. PORTOUKALIAN
Directeur du journal Arménia - MARSEILLE